

վերջ պէտք է կապերը թոյլընել, ապա թէ ոչ կնայ թորոքում՝ յառագ գալ, թէպէտես այս թոյլըներով դարձեալ թշնէն փորբ մաս մը արեան շըանին հետ կը խառնուի, սակայն հոգ չէ. այն շըին քանակութիւնը նշանակութիւն չունի. պէտք է կապերն անմիջապէս վերստին կապել եւ այն գեղզ գրկել.

Բայց եթէ այսպիսի դիպաց մէջ վիրաւութեալը բժշկի անմիջական օգնութեանէն զգորի է, թող անյապաղ քանի մը կաթիլ ոգեցին հեղուկ առնու, որպէս զի զօրանալով կարենայ իր տունն երթալ: Կոչ եթէ այսպիսի դժբախտութեանց մէջ որ եւ է օգնութեան զգորի կը մայ՝ ամենայն զրութեամբ թող աճապարէ անյօս ճանապարհորդ՝ եւ իթէ թունոյ քանական կոթիւնը շատ է, զոր օրինակ եթէ երկու կողման ակունքներն ալ ի միասին վլըըը մտած են, այն ժամանակ վիրաց հրաշէկ երկաթով մը անյապաղ խարելս միայն փորմութեան յօս տալ: Օձի թշնին արեան եւ ջղաց կերպունին գեղզերուն վրայ ըրած ազդեցութեանց գէմ տակաւին դեղ չէ գտնուած. սակայն եւ այնպէս Միթէլ վստահութեամբ կը յուսայ, որ պիտի կարենայ անոնց համար ալ գեղ գտնել: Արդ թշնի բնութեան են եթ որպիսութեան նկատմամբ երկու շահէկան ժամանութեան ունինք այժմ: Այնինքն գիտնելք այսօր թէ ի՞նչ պէտք ենք ընել եւ ի՞նչպէս պէտք ենք վարուիլ որպէս զի փորձառութեան ճամբառն վրայ մինչեւ յայժմ գտնուած մէջ, ասկէ վերջն ալ չթափառինք:

Հ. Վ. Մ.



## Թ Ղ Թ Ա Կ Ց Ո Ւ Թ Ի Ւ Ն

ԳՈՆՏԵԿՈՒՆ ԳՈՆՏԵՐՈՒՐՈՒՌՈՒՆԵՐԻՆ ՆԵՐԱԾՔ  
Նշպէս հայարնակ շատ մը գաւառներ՝  
նյոնպէս եւ գոնսական գաւառն ունի իւր յատուկ գաւառաբարբառ, մասնաւոր ոճն ու ինքուրոյն բառերը, որ գեղցիկ ներդաշնակ կութիւն մը եւ ճարտար գարձուածներ ունին:

Թէպէտ եւ զնանուսի ազգայնիք կատարեալ գրականութեան զորի են եւ քերականական գրաւոր կանոնաց գրեթէ անտեղակ, սակայն այսու հանգերը յատիկ ամենի սիրուն ոճեր եւ գեղցիկ ասացուածներ ունին, որ ինչպէս բնական է միշտ եւ իսկապէս քերական կատարեալ գրական ապահովութիւնը:

Կանոնաց վրայ հիմնուած են Առ այս կ'արժէ որ ամէն հայ բանասէր ուշագրութիւն գարծնէ այն գաւառական բարբառներու վրայ, որով հիսեւ կարելի է կու գայ օր մը այս ժամանակին՝ որ ասոնց պէտք զգալի ըլլայ եւ մեր հայկական գրականութեանն ու հայ լեզուն զարգացման նպաստէ:

Այսպէս ուր որ հայաբնակ գաւառ կայ, կայ նաեւ այստեղ մասնաւոր լեզու մը, այսինքն՝ իւր երկրին սեպհական բարբառը, ոճն ու խօսակցութեանց զանազան կերպերը, որոնց մէջ կայ ըստ բաւականին նուրբ ճաշակ եւ գեղցիկ ճարարութիւնն: Ասոնց այս կերպ խօսակցութիւնն ու դարձուածներն այն աստիճան յառաջացած են եւ ասպարէցն ընդգրածակուած, որ տեսի մ'ան հասկանալի թագուն լեզու գարձեր է, զոր ծածկաբարբառ կամ Արգուստերէն լեզու կարելի է անուանել: Հայ բանասէր մ'իւր գիտութեան բոլըր զրութեամբն՝ ու հանձարովն իսկ շատ անգամ չէ կարող իմաստ մը գուր հանել անոնց խոսակցութեանց կերպ կերպ ձեւերէն, քանի որ չ'ուսումնասիրեր տեղական այս թագուն լեզուն:

Զօր օրինակ. երբ պնտական բարբառով ըստնք, «Յս մէ հնէ հնէին մէր սուց բնութուրէն խանէւանան եւ... կամ «ս իւսուս» ու իցին ունուն ծանչըրուէն իս ծանին եւ... եւ կամ «իւսուն վնուսն ժառանց ժառանց էնէւլու նենելու», եւ այլն. այս կերպ ասացուածներէն սեղական բարբառն անսեղական մէկը չի կրնար երեեք իմաստ մը հանել:

Ահասպիկ Պնտասոր շըլքայ գաւառոց ու գիտութեց մէկն իմ լսած ու հաւաքած գաւառաբարբառն փունջ մը կազմելով կը յշեմ Ձեզ խնդրելով որ հածէք զետեղել զայս Հանգէտի, մէկ անկինը, որոնցնմը կածեմ փոքրիկ ճաշակ մը տուած կը լլամ անը յարդ ոյ ընթերցողաց, զնելով ամէն մէկ բառն կամ նախագասանթեան գիմաց իւրաքանչիւրին նշանակութիւն ու բացարութիւնը:

- Աէրի, աճ. արտուճ աղաճը (գեղը.):
- Ան. հատիկ լուրիս ճերմակի:
- Աշուն. լւա, գեղցիկ, սիրուն, (աղէկուկ.):
- Աշունէն սուրմած. պանիր:
- Ամուսնուն. տես Օրուինին:
- Անէն, աճ. քիւփ արմուտի (գեղը.):
- Առու. թողուլ (գեղը.):
- Առնելուան. առնելու պայմանաւու:
- Արէ. աճ. կիլկէն աղաճը (գեղը.):
- Արէն ժողով, մնականալ:



Հասուը ի մեջ, ապառիկ:

Կառավարության ազամբը (գեղը.):

Կը ծանրելու, կաշառք:

Կոտել, հրել, ձգել, տապալել:

Հ-ը ու սողոնի ինուց, մեռնելի սատակիլ:

Հ-ը ինի բարութել, յանկարծ մէջտեղ խօսք մը  
նետել, ծիծաղաշաղթը բան մ'ըսել:

Հոգեւորոնիակ, որդինոսիլ:

Հոդիք, սուս (բառ Թարգուլըց):

Հոդոսուի, տաք ջուրը պաղացնել մինչեւ ձեռք  
դիմանալու սատիճան (Թամզար.):

Հուլու, կրիկեմ (գեղը.):

Հուլու, գըշ արմատի (գեղը.):

Հունց, անից ազամբը (գեղը.):

Հուրու, աղօօսա ազամբ (գեղը.):

Հուռու, դագաւալ (Թամզար. Ըստինգարհու.):

Հունց, իւղ:

Հուռու, կաթըր տանձ (գեղը.):

Հուռու, ներելի, քթան:

Հուռու, որի, բրինձ:

Հուռու, ջուր, օղի:

Հուռու, սատիկիլ (Նախատական առմամբ):

Հուռուեկ, հուռուեկ, պրոլամիծա ազամբը  
(գեղը.):

Հուռուեր, շան սատակ (բառ Թամզարաց.ց.):

Հուռուել, սատիկիլ (Նախատական առմամբ.):

Հուռուու (= հուռու), իւղի մէջ շշրուած հաց:

Հուռու, որորան (Առլնոնք.):

Մաներ ոսու, ոչխար:

Մառ ծով է, գաղտուկ խօսուած լեզուն հաս-  
կնայ, գիտնալ:

Մարդունուեան ինուց, մեռնել, սատակիլ:

Մարտուել, մատով խառնել:

Մելովնի իստ երակի, պալ արմուտի (գեղը.):

Մէկ, մօտ, բով (ոճ Գիրասոնց.ց.):

Մըլլութել, ձեռքով միով կորտել:

Մըլլու, միջնե, երկորսդ (Թթիպ.):

Մըլլու, մանր օղիլ:

Մանի, սատիչ ազամբը (գեղը.):

Մանի, ծխախոտ:

Մարկը ներեց, մեռնել:

Մէկն, նընկն, նա, նորա (Ըստինգարհուսա-  
րաց.ց եւ, Թամզարաց.ց.):

Մարդու իստեղն, իւղով հաւկիթուլ եւ

Մարդու շաբարով շինուած:

Մուց մարդոյ, ձեմիշ (այս եւու.):

Մոնառն, վարտիք (շուլու.):

Մուրը օտ, քրացի:

Մուշացել, հրել (գեղը.):

Մուշացօչ, պարօչ ազամբը (գեղը.):

Հ-իւմ է ուն. Լիբայ, սակի դրամ։  
Հ-իւ, կանգուն (արշըն)։  
Եթեաւ, ցորենի, լրինձի եւն մէջ գտնուած  
աւելորդ բաներ։  
Պուլցու, մեռաւ։  
Պուլցու. շատախօս։  
Ոյլէւ. մանկանց առաջին անդամ չորս սաքի  
վրայ քայլը։  
Պոխութել պրնուիլ ճանուարիլ։  
Պուլը. զուրուշ (բոլըր)։  
Պուշ. զլնջակ (փէտիմիալ)։  
Պուղու. մէջ (բառ ֆոլցուց)։  
Պուշը. կուսակալ, կառավարիչ։  
Պուշիւ. կողովակել, մերկացնել։  
Պուշութ ժընու է. կը նշանակէ մէկուն իս։  
սած լեզուն հասկնաւլ դիսնաւլ։  
Պուշութ-է, պղոփիկ, փոքր։  
Պուղու. մէծ կարաս. (բլուկ)։  
Պուղութ. վարդի կոկն, սիրուն տղայ։  
Պոշ. գըլըլ աղամ (գեղլ)։  
Պուղը. ձռաձեւ։  
Ք-րութէն, ի-մ ք-րութ-ո. մանր ջրոտ տանձ  
(գեղլ)։  
Ս-ովեայ, կորեկալիւրով եկուած ու չորցած  
խաղող շիրայ։  
Ա-լու. գրառ-շ. ձիթ ապտուղ։  
Ա-լու-ր. իսահուէ։  
Ա-լութէն. գարա արմուտի (գեղլ)։  
Ա-լուն բ-ու. սեւ կեռաս (գեղլ)։  
Ա-լու. սարմաշըգ աղամը (գեղլ)։  
Ա-լու-իւն-իւ բ-ուց բ-ուց. մեռաւ (Ոիւլիւկիւ ը-  
սուած աեղն չայց գերեզմանոցին մօտ է։  
Ա-լի, ո-վնաւ, սա, սպա, (Ըապինի արահի-  
սարացուց եւ թամկարացուց)։  
Ա-լութէն. կարդացող։  
Ս-ուրդու. գարփուղ արմուտի (գեղլ)։  
Մ-ութէն. եւս սափիւնի արմուտու (գեղլ)։  
Վ-ունիսց, առտօս կանուն (թամզաւ)։  
Վ-ինուսուն դորոշ է. կը նշանակէ յիմար,  
ապուշ, ագէտ, իսենթ։  
Վ-իսրուն. աղօթատեղի (մչկիթ)։  
Տէրու. քայհանայ։  
Տէլի. ովլուն. գա, դոքա (Ըապինի արահի-  
սարացուց եւ թամկարացուց)։  
Տէտր. գէմք, կերպարանք (թամզար., Ըա-  
պին գար.)։  
Տէմուկ. ծեծել, չարչարել, նեղել։  
Տ-ուն բ-ուց բ-ուց. կը նշանակէ յիմար, ապուշ,  
ագէտ, իսենթ։  
Տէլեւ. ծեծել, զարնել, նեղել։

ՏԵՇՆԻՔ, ԽՈՒԹԵՑՆ՝ իւզով, հաւկիթով եւ  
շաբարով շնուռած :

ՓՈՒՇՈ ՇՆԵԼ ծաղրել :

ՓՄՊ. կամքուն (արշն) :

ՓՄՊ-Ր. ոտիկիսն :

ՓՈՒՄՊՈՒՔ. գովուգ, սուլա աղածը (գեղղ.) :

ՓՀԵՉ. մեռաւ :

Քաղցն, պէլլէմէ (գեղղ.) :

Քաղցունեց, անոշն ու թօռուն իրարու խառ-  
նուած ուտելիք մը :

Քառառան ուչ, արեխ (լուբէ) :

ՔԵՆԵՐ-Ի, լւա, գեղցիկի, սիրուն (բառ թամ-  
զարցոց, գարահինարցոց եւ թրիպոլ-  
ցոց) :

ՔԵՆԵՐ-ԵԼ հաւու նման ուտել, իշրելով ուտել :

ՔԲԱՆ փոքել, անգործ պատիլ :

Ք-ԻՆ, աճառ (սապոն) :

ՕՒ-ՅԻՆ ու-ի՛ ժայց, մեռաւ, սատկեցաւ :

ՕՎ-ԻՐ, կաշաք :

ՕՎ-ԼՈՒՐ. վարտիկ (լուլուր) :

ՕՐԻ-ԻՆ վա- Ա-Յ-Ի-Ն, մուժուլափ արմու-  
ռու (գեղղ.) :

ԳԵԼ. խաշած դդում, (բառ ֆոլցոց) :

ԳԵԼԻ. այսուել (թամշար. Շապինգ ար.) :

Գիւ. հոս :

ՆԵԱՆ Գ. ԽԾԾԾԾԱ:



## Ա Ր Պ Ի Ե Ս Ց Գ Ի Ց Ա Կ Ա Ն

Հ Ա Գ Ի Խ Ա Կ Ա Ն Ե Խ Տ Ց Ա Վ Հ Ա Ր Ա Ր Ե Ա Կ Ա Ն

Ճ'ափնի մետաղագործական արուեստին արցանաց ակնատօն եւրոպաց-ըն երկու բան ամենէն աւելի զարմանալի կ'երեւայ, նախ օ-  
տարութիւն (étrangeité) մարդկան իւրապարակ ներկայացնելու մէջ: Աւք երբ իւրեւ ծաղրա-  
պատկեր (caricature) կը նկարուին, ծիծաղա-  
շարդ երեւոյթ մը կը տիրէ մէջը: Երբ շարժման եւ յուզման մէջ կը ներկայացնուին, յիմարի պէս կ'երեւան, վայրենի եւ բռուն ձեւերով: Իսկ կանայք՝ մանաւանդ անոնք որ յայտնապէս գե-  
ղցիկ պիտի ըլլան, կ'երպարանաց անձայակ քաշը երեւոյթ մը կ'ունենան, հազիւ տե-  
սանելի փոքր կոցեալ աչուլներ, բերանիկ, հաւկիթաձեւ ծնուռ. բայց մեր պատճառն

այս է որ Ճափնացին շատ չ'աշխատիր անձինքը երեսաց բացարարութեան մէջ անհատացնելու:

Բայց եթէ մնկը Ճափնացոց Ֆարտարա-  
րուեսա արդինը քննելով նկասենք, չափա-  
զանց ինսալք եւ բնութեան տարժանելի մոա-  
դրութիւն մը կը գանենք եւ սրանչելապէս զարպացած գունց զգածում: Եթէ առարկա-  
ներն իրենց վասնանն նկատմամբ դիտենք, եւ նկատենք գործածուած նկարչական, գոշանց (plastique) կամ որեւէց զարդարանքը, կիմա-  
նակը որ Ճափնացին զարդի գիպող ու յար-  
մար ձեւեր գանելու եւ հնարելու արուես-  
տին մէջ աննամնելի է: Բնականաբար ընսիր, հիմն, զուտ ճափնական արուեստը կ'ակնարկենք,  
եւ ոչ թէ այն բազմախուռն կցար (latras), զոր իրեն բռու մասնական ծաղրական գնով եւրոպացի Ծնավաճակը կը ծախին: Բնական է որ անտեղեակ անձի մը դիրսն չէ թեփը ցորե-  
նէն զատել, տարբերէլ: Գաղղիացի մը՝ որ տա-  
րիներով ճափնական հրաշակերաներ բերելու զարպաց էր, շատ գրուատեալ արուեստին ճշմարիս գիտութիւնն յեւրոպա ալ ծանօթա-  
ցնելու պէտքը զգալով՝ քանի մը տարի յառաջ ընսիր ու պատուական հրատարակութիւն մ'ի լցոյ հանեց այս վերնագրով. Trésor des formes  
japonaises: Գործն վեց հատոր է, որոց իւրա-  
քանչիւրը ճափնական այլեւայց առարկալից ըն-  
տիր պատկերաց յաճախութիւն կը բովանդակէ: Մէն մի հատորին գինը շատ չափանուն կ'երեւ-  
այ (15 ֆրամէ). Եթէ միւս կողմանէ ի նկատ-  
առնուածք որ ամենն ալ առանձին նաեւ գու-  
շաւոր տիպերու շարք մը կը բովանդակէ: Նկատ-  
առնաւոր գիտնական՝ մեծաւ մասամբ գաղ-  
ղացիք, ինչո՞րցըն գրութիւններով ճափնական արուեստին այլեւայլ մասերը լուսաւորեցին եւ  
կարող ենք բան որ այս գործէս դուրս ուրիշ  
տեղ մ'ալ այլաշափ դիրաւ եւ լաւ կարելի չէ սորվիլ: Լ: Գալլիզի մետաղագործութեան վրայ  
հնարեալ դիտողութիւնը՝ ճափնական ձեւե-  
րու գանձ, հատորաւոր գրքերէն քաղուած են:  
Ճափնի անտեղեակ է իսկական ոսկերչու-  
թեան արուեստին մանաւանդ ակնաբործութեան: Ավք Հնդկաց պէս իրենց վերներու չեն զարդարեր,  
կանայք ոչ փողապարդ եւ ոչ ալ պարանջան կը գործ ածեն. չի տեսնուիր ամենեւին արծաթի  
սպաս մը սեղանի վրայ, եւ ոչ ուկի անօթ  
բագիններուն վրայ. ըստ հետեւորդի ճափնական

<sup>1</sup> Ասոր բերմաներէն թարգմանութիւնն ալ լցոյ  
մասնական ի գրեթենական յանապահութեան առաջնապահութիւնն է. Leipzig, E. A. Seemann.